

գարմանաք եթէ ըսեմ՝ թէ այդ ցցուն ու բարձր ճակատը (ողիմպիական ճակատ) մենք չիմած էինք: Այս ալ մեր յատկանիշներէն մէկն է:

Շատ ուշ սկսաւ քալել, մէկ ու կէս տարեկանէն յետոյ, որովհետեւ ոսկորները տկարացուցած էինք. ատոր հետեանքով ալ սրունքները քիչ մը ծռեցան: Ակումներն ալ ուշ բուսանումանք ծուռ էին, ուրիշներ պակասաւոր էին՝ ծայրերը կարծէք կտորտած. կամ մաշած (պատ. 4): Բժիշկները, ատամներու շարունակէն և ձևէն յաճախ կրնան հասկնալ թէ ինծի հետ դործ ունին: Այս թերութիւններէ դատ, Էրեխան առողջ մեծցաւ և, ինչպէս ըսի, յետագային տաղանդաւոր գրագէտ մը դարձաւ: Միայն թէ, անոր ուղեղին և ջղային դրութեան վրայ դրոշմաւ գրած ըլլալով, արտաուոց գաղափարներ կ'արտայայտէր և նկատուած էր իբրեւ ինքնատիպ գրագէտ մը:

Ահա պատմութիւնս, որ իրական է, և որ մասնաւոր հպարտութեամբ կը պատմեմ:

Մոռցայ ըսել թէ ծնողքն ալ, որոնք իրենց անհոգութեամբ չէին կրցած փճացնել զիս, գէշ վախճան մը ունեցան: Հայրը յիմարանոցի մը մէջ վերջացուց իր կեանքը. իսկ մայրը, որուն երակները մաշած էի, 45 տարեկանին կաթուածահար եղաւ:

Այսպէս, ամբողջ ընտանիք մը տառապեցուցի և քայքայեցի, նիւթապէս, ֆիզիքապէս և բարոյապէս: Գլուխ դործոց մը, չէ՞, որ լիովին կը պատկերացնէ քայքայիչ կարողութեանս բոլոր աստիճանները:

Այժմ պիտի հարցնէք թէ բոլոր զոհերս և անոնց սերունդը այս վախճանի՞ն դատապարտուած են, և ինձմով վարակուած երիտասարդները չեն կրնար կամ պէտք չէ՞ ամուսնանան:

Գրի առաւ՝ ԲԺ. Լ. Գ.

— Միսը մկան կը շինէ, բայց շաքարն է որ անոր ոյժ կուտայ:

— Տեղ մը բարձրեմալու կամ ծանր գործ մը կատարելու համար, աւելի լաւ է ուտել կտոր մը շոֆուր կամ շաքարեղէն, քան խոշոր պիֆթէֆ մը:

— Կաթով և բանջարեղէններով է որ մեր ոսկորները կը շինեմք, և ոչ թէ միսով:

— Սպանախը, եղերգը (չէքօռէ, բատիքիս), կաղամբը, գամագան աղցանները (սալաթա), պտուղները աղիքները կ'աւելն, կը մաքրեն:

— Կանաչեղէնները, գետնախնձորը, բանջարը, շոգամբը, պտուղները՝ միսիմ վիտամները (արեան մէջ առաջացուցած քրու-քիւնը) կը չեզոքացնեն:

ՓՐՕՑ. ՄԱՐՍԵԼ ԼԱՊԷ